

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ

ՆԵՐՔԻՆ ՄՈԼՈՐԱԿՆԵՐՈՒ

Գլ. Գ. ԱՐՈՒՍԵԱԿ ԵՒ ՓԱՅԼԱՄՈՒ-

(Տես Բազմավէպ 1920 էջ 92)

Բայց 1889ին գիտութիւնը փոխուեցաւ, իտալացի նշանաւոր աստղագէտ մը Պ. Արքապարելլի, յետ երկու ուսութեամիրելու ֆայլածուկ երևոյթները, զարմացուց աստղագիտական աշխարհը, հրատարակելով թէ մոլորակը կը ներկայացնէ միշտ նոյն երեսը Արևուն:

Այս պայմանաց մէջ Փայլածուկ վրայ կեանցը անտանելի պիտ' ըլլայ, Դէպի Արեւ դրձած երեսը պիտի տապկուկ մշտն ջնաւոր գառարանի մը իմիստ ճառագայթներով, մինչդեռ հակազեր երեսը չտանելով երբեք օրուան ասազը ընկդմած պիտ' ըլլայ սասուցեալ աստեղեայ միշտցներու գլշերուան մէջ առնուազն 265 աստիճան զրյույն վար:

Սաուի կամ տապկուլ, այսպիսի փոփոխական վիճակի ենթարկուած պիտի ԵՎԱյին Փայլածուկ բնակիչները:

Բայց եթէ... անոնց մէջէն ամենէն հանճարիները իրենց բնակութեան ընտրութիւնը ըրած չըլլային ստուերին և լուսոյ սահմանին վրայ:

Գիտութիւնը բոլորովին չվաւերացուց Սրբապարելլիի զարդարները այս կէտիս վրայ, Փայլածուկ թաւալականութիւնը կը մնայ տակաւին մոլորակային աստեղագիտութեան մէջ յորում լուծում մը կը սպասուի: Թողունք Փայլածուն, պյառէս թիշ հիւրենկալ երկիր բնակիչներուն համար, և մօտենանց Արուսեակ մոլորակին, Ասոյ հովոյի (կամ ինչպէս մենց հայերս կ'ըսենց լուսոյ աստղը), լուսնէն վերջը երկիր մերձաւորագոյն աշխարհը:

Մեր մօտերը դարձող Արուսեակը՝ ձեա-

ցած է Երկրիս նման նիւթերով և հաւանականարար նման պայմանաց տակ:

Ասիկայ մեզի կը բացատրէ բնարանական նմանութիւն երկու գունտերուն, նոյն ծանրութիւն մակերեսին վրայ, նոյն խտութիւն, նման օդագուռն, տարածութիւն ամէն կերպով բաղդատելի, միայն Արուսեակ արամագիծը 39 Հզմ. աւելի փոքր է մերինէն:

Ցարքերութիւնն ընդ մէջ երկու մոլորակներու կը կայսնայ ուրեմն պարզապէս իրենց Արեւէն համեմատական հետարութեանց մէջ: Մօտեցնենց ուրեմն Երկիրս 42 Հզմ. օրուան արգիին և երևակայններ արդիւնքները:

Ընդունած ջերմութիւնը պիտ' Ելլայ անմիջապէս երկու անգամ աւելի զօրաւոր, և գորոշուացումը աւելի պղպու:

Ովկիանում մէկ մասը վերածուած պիտ' ըլլայ գոլորշիներու, և խիտ խաւ մը ամպերու պիտի պատէ ցամաքը:

Խոնաւութիւնը պիտ' աճի նոյն համեմատութեամբ, և ջրհեղեղային անձրէներ պիտի հոսին ցամաքներու վրայ, ակոսելով լիները հաւասարցնելով բարձրաւանդակները: Միջին բարձրանութիւննը այս խոնաւ օդագնտին պիտի հասնի 70 աստիճան բոլոր լայնութեանց տակ:

Մէկ խօսքով երկիրը ենթարկուած այս առաւելութեան ջերմութեան, իսկոյն հասած պիտի ըլլայ նախնական ժամանակներու (temps primaire) վերջը. ուսի բուսականութիւնն մը պտերներու հակայ կոնարեր ծառոց, պիտի տարածուէր ցամացներու վրայ, մեր եղանակներու ծառերը պիտի աներևութանային, և մեծ անտառներու ածուկացող պարբերութեան շշանի մէջ, հաւանակարար պիտի տեսնէինը հսկայ էակներ յիշեցնելով երբեմի մեծ մողեզագիները:

Այսպէս պիտ' ըլլայ բնաբանական կազմութիւն Արուսեակի եթէ հաշուի առնունց երեսութիւններն որ մեզի կը ներկայացնեն հեռաղիտակային տեսութիւննը:

Բագեալ ջրոյ գոլորշիներով խիտ օդագնտի մը մէջ սաւառնին ամպեր զորոնց տե-

սութեան շառաւիղը անկարող է թա-
փանցել:

թիծերն իսկ զոր կը նշմարենք այնպէս
փախստական են, իրենց ցոլացուցիչ կա-
րողութիւնը այնքան իիստ է, որ աստե-
ղաջնները ինչպէս Փայլածուի համար
կը վիճն դեռ իր թաւալականութեան
տևողութեանը վրայ:

Յարգենք գաղտնիքը որով կը շրջապա-
տուի փայլուն հովուի աստիր (Աստղիկը,
Գիշերավարն), և հետեւինք մեր լուսաւոր
ճառագայթին, որ այս անգամ զմեզ կ'ա-
ռաջնորդէ Երկրին վրայ:

(Շարութակինել)

Թարգմ. Հ. Խորեն Սևան

ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԸ



Մեր քաջակորով Արշակ Բ. թագա-
տրը, երեսուն տարիներ զիւանագիտու-
թեամբ և քաջութեամբ երկու հօգոր թա-
գաւորներ խաղցուց և պաշտպանեց իւր-
սամանները: Վասակ Մամիկոնին կար-
ճահասակ զօրավարը, առիծի պէս թա-
թերը զրած երկու սարերու լանջերուն,
Պարսից և Հոռոմոց, որուն վրայ որ յե-
նոյր, գէա ի գետին կը տապալէր, յաղթող
ըմբիշ մ'էր որու պատեն գետին չէր
տեսեր: Մակայն մի օր, նման բան մը արդի
Քօլեկիութեան, մուտ գուա Հայ բանակի
մէջ, ակսան սորորել, գաղտագողի թողել
լքել ճակատն և փախել, երկարատե
պատերազմն ատելի ըրեր էր կոփոր, և
ցանկալի՝ հանգիստը: Արշակ և Վասակ
մացին միայն, բայց երկուքի անոնը զեռ
սուկումն կ'ազգէր Պարսից, ուստի գա-
ւաճանութեամբ որսացին և Հայ իշխա-
նագուններէն կամակից եղան իրենց թա-
գաւորի մատնութեան: Արշակ Շապուհի
զերին էր Վասակ կալանաւոր դրան աշխա-
Շապուհ կը զգար գործուած վատութիւնը,
և աշխարհի դատաստանի առջև ուզեր
որ իմացուի բարեկամութեամբ խարուած
թագաւորի կեանցին դարան գործելը, կը
խցէր անոր գերութեան վրայ բայց ար-
ձակել չէր ուզեր: Գեղեցիկ Հայաստանը
գրաւել էր միրուր, Ուստի հրապարակաւ
իրը դաւաճան մը հաւաստելու համար

Հայոց թագաւորը, զիմեց կախարդու-
թեան: Հող բերել կու տայ Հայաստանէն
և կը փոէ իւր այգորելի տաճարին յատակի
մէկ մասի վրայ: Ապա թանկագին գոր-
գերով կը ծածէկ զահճի յատակը, ճոխ
խորտիկներով և ազնիւ զինիով վայելած
սկզբանէն վերջ, Շապուհ Արշակի հետ
թեթէի մտած կը սկսին ճեմել վեր ու
վար: Երբ Հայ հողի վրայ կը բայլեն,
Արշակ ելեկորական հոսանքէ մը ցնցուածի
պէս կ'երերի կը զողցոչէ մարմինն, մա-
զերն կը զիգուին զվարուն վրայ, բարկա-
ցայտ աչշերով կը մռնչէ Շապուհ երեսն
ի վեր: Շապուհ անհաղորդական մարմնոյ
ցրութեամբ, առանց այլայլեռու կը տանի
ընկերը Պարսիկ հողի վրայ: Կախարդա-
կան հոսանքը կը կտրի, Արշակ խամրած,
թօշած գոռոզին աղերարկու կը դառնայ
իրեք սարուկ և գերի: Շապուհ երկիցս և
երիցս փորձելէն զկնի, գոհ սրտով կը
նայի իւր պալատականաց երեսն. և նա
հասեր էր իւր նպատակին: փորձով հա-
ւաստեց թէ Արշակ թշնամի էր իրեն և
վասապարտ Պարսից Տէրութեան: հրա-
մայուեցաւ փակել Անցուշ բերդի մէջ:
Խակ Հայաստանը բաժին ինկաւ երկու հա-
կառակամարտ Տէրութեանց, որոնք եր-
կուստեղ Պէլէննակից էին Հայոց թագաւո-
րութեան:

Արդեօք սիսալած պիտի ըլլամ, եթէ